

≡ Ս Ի Ռ Ա ≡

Լ.Բ. Տ Ա Ր Ի - Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1958

◀ Յ Ո Ւ Խ Ո Ւ Ա Ր - Փ Ե Տ Ր Ո Ւ Ա Ր ▶

Թ Ի Ւ 1 - 2

ԽՄԲԱԳԴՐԱԿԱՆ

ԿԱՆՈՆԱԿԱՆ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐ

Ա.մասգրիս անցեալ տարուան Հոկտ.-նոյեմբերի միացեալ թիւին մէջ խմբագրականով մը անդրագարձած էինք Եկեղեցւոյ սրբութեան և միութեան հիմնական ստորոգելիներուն։ Այս խնդիրներուն շուրջ՝ զրած չէինք պարզապիտ աստուածաբանական տեսութիւն մը ներկայացուցած ըլլալու նպատակաւ, այլ զրած էինք տեսական հիմունքները դնելու համար այն ուղիղ կցուածքին, զոր ամէն հայ պէտք է ունենայ ի տես այն համատարած և խոր տագնապին, որուն մէջէն կ'անցնի մեր Սուրբ Եկեղեցին ներկայ ժամանակներուն։ Գործնական քայլեր չենք կրնար առնել և իրայնական (ուշալիստիկ) ծրագիրներ չենք կրնար կազմել այնքան ատեն որ տեսական ամուր զետնի վրայ չենք կցած։ Վերացիչեալ յօդուածին մէջ երկու բան ուզած էինք հաստատել։

ա) Թէ Հայ Եկեղեցւոյ միութեան պահպանումը կենսական և անհրաժեշտ է թէ կրօնական և հոգեւոր պատճառներով և թէ հայութեան ազգային շաղախը աշխարհի մէջ ամուր պահելու նպատակաւ։

բ) Թէ անհրաժեշտ է, Եկեղեցական-վարչական տեսակէտէ, հնար եղած չափով պահել իրաց նախկին վիճակը և զգուշուալ, ներկայիս մանաւանդ, Հայ Եկեղեցւոյ վարչական դրութեան մէջ արմատական փոփոխութիւններ մը տցնելու փորձերէն։

ծ) թշգր է որ Առաջին Աշխարհամարտին հետեւանքով արմատական փոփոխութիւններ առաջ եկան Հոյ Եկեղեցւոյ ընդհանուր վարչական կողմաւորման մէջ։ Պոլիսը դադրեցաւ ազգային-Եկեղեցական կեդրոն ըլլալէ։ Պոլուժէնիքան ջնջուեցաւ։ Հայ ժողովուրդը աշխարհի զանազան երկիրներուն մէջ մեծ կամ փոքր նոր համախմբումներ կազմեց։ Այս «գաղութները», ինչպէս սովոր ենք ըսել, իրենց տեղական պայմաններուն համաձայն հուաքարին կեսնքի կերպ մը դուն, և բոլորուած Եկեղեցիներու և երբեմն նաև դպրոցներու և մշակութային կազմակերպութիւններու շուրջ՝ կ'ապրին հաւատարիմ իրենց ինքնութեան։

Մօտաւորապէս քառասուն տարիներէ ի վեր բնական եղանակով մը քիչ շատ մնայուն և զործնական հունի մէջ մատծ այս կացութիւնը ներկայիս որոշ

170-98

1936 ահ

չափով գոհացուցիչ հանգամանք մը ստացած է տուեալ պայմաններու մէջ : Նոր փոփոխութիւններու ստիպողականութիւնը և հնարաւորութիւնը կարելի չէ տեսնել ներկայ իրադրութեան մէջ : Թիերեւս յառաջիկային մեր ազգային - եկեղեցական կեանքը, գէպքերու ներքին տրամաբանութեան զարգացումով, պահանջներ գնէ նոր փոփոխութիւններու : Սակայն առ այժմ այսպիսի պահանջներ իրենք զիրենք չեն պարտազրեր : Մեր ազգային - եկեղեցական կեանքին ներկայ տիրական պահանջնըն այն է որ զանազան երկիրներու մէջ հասաւատուած մեծ կամ փոքր հայ հասարակութիւնները իրենց ուշադրութիւնը կեդրոնացնեն կարելի եղած չափով իրենց զայութեան կռուանը ամրացնելու գործին վրայ : Իրացընթացքը այս կը թելազրէ մեզի :


Արդ, մեր վերսյիշեալ խմբազրականով անզբագառնալէ ետք մեր եկեղեցւոյ միութիւնը ամուր պահելու անհրաժեշտութեան, ներկայ խմբազրականով կ'ուզենք անդրադառն ոլ մեր Եղելեցւոյ վարչական բաժնուածութեան խնդրին, նկատի առնելով համառօտ կերպով այս բաժնուածութեան ընոյթն ու հիմունքները :

Հայ Եկեղեցին մէկ է իր հաւատքով, ծէսով, կանոններով և նուիրապետական դրութեամբ : Սակայն անիկա մէկ չէ իր վարչութեամբ : Այսպէս, ունինք չորս նուիրապետական ինքնավար Աթոռներ որոնցմէ իւրաքանչիւրը ունի տարբեր վարչական դրութիւն և լիակատար վարչական իրաւասութիւն իր սահմաններէն ներս :

Երուսաղէմի Աթոռը, իր յատուկ և բացառիկ դիրքին և նկարազրին պատճառաւ, կը կառավարուի վանական կանոնադրութեամբ մը և վերին վարչական իշխանութիւնը ամբողջապէս հոգեւորականներու ձեռքն է : Կոստանդնուպոլսոյ Աթոռը իր ներկայ սահմանափակ շրջանակին մէջ կը կառավարուի առաջնորդուած Ազգային Սահմանադրութեան ողիով, բայց առանց պաշտօնական հաստատեալ կանոնադրութիւն մը ունենալու : Իիլիկեան Աթոռը կը կառավարուի ձեւափոխուած Ազգային Սահմանադրութեամբ, յարմարցուած տեղական պայմաններու . այս յարմարեցումով կանոնականացուած է իիլիկեան Աթոռին ամբողջական խզումը կոստանդնուպոլսոյ Աթոռէն :

Իսկ Ա. Էջմիածնի նախամեծար Աթոռին իրաւասութեան ներքև եղող թեմերը կը կառավարուին աւելի պէսպիսուն և աւելի զանազանեալ վարչական պատկեր մը ներկայացնող կանոնադրութիւններով : Սովետական Միութեան սահմաններէն ներս յստակ և կանոնաւորեալ եկեղեցական վարչակարգ մը տակաւին գոյութիւն չունի : Այստեղ եկեղեցական - վարչական կեանքը, տիրող գժուարին պայմաններու հետեւանքով, տակաւին նոր իր կազմաւորութեան շրջանին մէջ մտնելու նշաններ ցոյց կուտայ :

Միւս կողմէն՝ Ա. Էջմիածնի արտասահմաննեան թեմերուն մէջ կը տիրէ վարչական արտասովոր և, պէտք է ըսենք, գժրախտ այլազանութիւն մը : Իւրաքանչիւր թեմ ինքնազոււխ կերպով կազմած է իրեն յատուկ թեմական կանոնադրութիւն մը, որով լաւ կամ զէշ կը կառավարուի : Այսպէս՝ Իրանի, Իւրաքի, Եղիպատոսի, Թրանսայի, Հիւսիսային և Հարաւային Ամերիկաններու թեմերը կը կառավարուին իրարմէ տարբեր, իրարու բարովին աննման կանոնադրութիւններով :



Հայ Եկեղեցւոյ վարչական այս բաժնուածութիւնը ունի իր հասկնալի պատճառներն ու հիմունքները։ Որքան ալ նուիրապետական Աթոռներու և աշնոց թեմերուն վարչական գրութեանց տարրերութիւնները ըստ բախտի և ըստ դիպաց և սխալ մտայնութեանց հետեւանքով առաջ եկած և կազմաւորուած ըլլան, այնուհանգերձ այդ զանազանութիւնները և տարրերութիւնները իրենց յատուկ հիմունքներն ունին և տուեալ տեղական պայմաններու և տիրող ընթացիկ զաղափարներու հետեւանք են։ Այսպէս, օրինակի համար, Ամերիկայի պէս երկրի մը մէջ, ուր Եկեղեցին պետութենէն բոլորովին անջատուած է, կարելի չէ նոյն թեմական կանոնագրութիւնը ունենալ ինչ որ, օրինակի համար, կարելի է ունենալ և ունինք իրաքի մէջ, ուր Եկեղեցին կը ճանչցուի կէս-պետական մարմին մը և ուր Առաջնորդին ընտրութիւնը կը վաւերացուի արքայական պերաթով և ուր Արքարութեան նախարարը կրնայ արտասովոր միջամտութիւններ ընել Հայ Եկեղեցւոյ վարչական գործերուն մէջ, Անցողակի յիշենք թէ Իրաքի կանոնագրութեան մէջ յիշուած անգամ չէ թեմէն դուրս ուեէ Եկեղեցական իշխանութիւնն, և հազիւ կարելի է գուշակել, հիմնուելով այդ կանոնագրութեան վրայ, թէ իրաքեան թեմը Հայ Եկեղեցւոյ մէկ մասը կը կազմէ, կարելի չէ ունենալ, դարձեալ, նոյն թեմական կանոնագրութիւնը, զոր օրինակ, մրանսայի և Եղիպատոսի մէջ, վասնզի մրանսայի մէջ Հայ Եկեղեցին պէտք է հետեւի կրօնական ընկերակցութիւններու պետական օրէնքին, հաստատուած 1904էն ի վեր, մինչ անդին Եղիպատոսի մէջ Եկեղեցին պէտք է ինքինք պաշտամեցնէ Խալամութիւնը իրեն պաշտօնական կրօն ճանչցող պետական դրութեան մը պահանջումներուն։ Այսպէս և այլքն ըստ կարգի։

Այս բոլորէն կը հետեւի որ Հայոց մի և ամբողջական Եկեղեցին իր ընդհանրական հանգամանք ունեցող օրկաններով իր վերին իշխանութիւնը կրնայ տարածել միայն այն կալուածին վրայ, որ իր միութեան գետինը և խարիսխը կը կազմէ։ Այդ կալուածէն դուրս, այսինքն վարչական գետնի վրայ, Հայ Եկեղեցւոյ կազմակերպական միութիւնը ներկայիս կարելի չէ։

Իսինք թէ Եկեղեցւոյ միութիւնը կը կայտնայ իր դաւանական, ծիսական, կանոնական, նուիրապետական և որոշ չափով մշակութային միութեան մէջ։ Որքան ատեն որ այս գետնի վրայ միութիւնը կը պահուի՝ անկէ դուրս վարչական գետնի վրայ Եկեղեցւոյ միութեան սկզբունքը տարածելու շանքը, ներկայ պայմաններուն մէջ, կարելի չէ և ապարդիւն է։ Վարչական հարցերու մէջ, ինչպէս օրինակ՝ ընտրութեանց, ընկերային և քաղաքական յարաքերութեանց, կրթական դրութեան և նման ինդիրներու մէջ, որոշողութիւնը ամբողջապէս կը վերաբերի իրաքանչիւր Եկեղեցական-վարչական շըջանի սահմաններուն մէջ աղբող ու զործող Եկեղեցական մարմիններու դատման և ողջմառութեան։ Այս պատճառաւ ալ թէ Հայ Եկեղեցին և թէ ուրիշ Արեկետան Եկեղեցիներ պատճութեան ընթացքին, դէպքերու և տիրող քաղաքական և ընկերային պայմաններու բերումով, բաժնուած են վարչականօրէն իրարմէ անկախ ինքնազար կեդրոններու։ Իրենց յատուկ Եկեղեցական իշխանութեամբ և իրաւասու մարմիններով։

Տուեալ շըջանի մը Եկեղեցին վարչական ինքնազարութիւնը երրեմն լիտակատար է և երբեմն ստիմանափակ, Վերջին պարագային թէմին կամ շըջա-

նին կանոնադրութիւնը կ'որոշէ այն իրաւասութիւնները զորս Եկեղեցին վերին կամ ընդհանրական իշխանութիւնը ունի ստորագաս իշխանութեան վրայ։ Այստեղ չենք ուզեր մտնել այն հարցին մէջ թէ առևեալ ստորագաս Եկեղեցական իշխանութիւն մը նուազագոյն ո'քան և ի՞նչ կէտերու մէջ կախում պէտք է ունենայ իրմէ վեր եզող Եկեղեցական իշխանութենէն՝ որուն իրաւասութեան ներքեւ կը դանուի։ Մեր նպատակն է նկատի առնել միայն տիրող կացութիւնը այնպէս ինչպէս որ է, լաւ կամ գէշ։ Այսպէս՝ Ամերիկայի մէջ Հայ Եկեղեցւոյ թեմական կանոնադրութիւնը կը տրամադրէ որ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը վաւերացնէ կամ մերժէ Առաջնորդի ընտրութիւնը, և կամ վաւերացնէ կամ մերժէ թեմական կանոնադրութիւնը կամ անոր բարեփոխութիւնները, երբ ասոնք արդէն քուէարկուած են թեմական Պատգամաւորական ժողովին կողմէ։ Մինչդեռ անդին կան թեմեր, որոնց կանոնադրութեան մէջ Եկեղեցական վերին իշխանութեան կամ մարմնի կամ ընդհանրական նկարագիր ունեցող ժողովի հեռուէն ակնարկութիւն անզամ չկայ։ Իրաքի թեմական կանոնադրութիւնը, ինչպէս վերև յիշեցինք, այս տեսակէտէն ամենէն ակնբախներէն մէկն է, իսկ Յունաստանի թեմը ցարդ չէ կրցած անզամ իրեն յատուկ կանոնադրութիւն մը կազմել։

Կասկած չկայ որ մեր ներկայ Եկեղեցական-կանոնական անկերպարան վիճակը յոյժ ցաւալի երեոյթ մը կը պարզէ։ Ընդհանուր Եկեղեցւոյ Տիեզերական ժողովներու կանոններուն, ինչպէս նաև Ազգային Եկեղեցական ժողովներու կանոններուն զրեթէ բոլորովին անտեսումը ի հիմանէ խախած է մեր Եկեղեցական-վարչական կարգ ու սարքը։ Իրողութիւն է որ Տիեզերական ժողովներու և մեր Ազգային Եկեղեցական ժողովներու կանոնները պարունակող կանոնագիրք մը վաւերական հանգամանքով և պաշտօնապէս հրատարակուած անզամ չէ ցարդ^(*)։ Եւ ինչ որ աւելի մտահոգիչ է՝ այն է թէ ներկայիս հնարաւորութիւնն ալ չունինք մեր Եկեղեցւոյ տունը կարգի դնելու՝ Եկեղեցւոյ զանազան մասերու ինչպէս նաև վերագաս և ստորագաս իշխանութեանց իրարունկատմամբ ունեցած իրաւական պարտաւորութիւններն և իրաւունքները ճշդորոշող կանոններու հաստատումով։

Այսպիսի Եկեղեցական ընդհանուր սահմանադրութեան մը չգոյութիւնը աւելի ևս պատճառ մըն է որ զոյց ըլլանք և առանց յատակ կանոնական հիմունքներու՝ անհաստատ և անորոշ իրաւունքներ կիրարկելու չհետամտինք, մինչեւ որ այս իրաւանց ընդունելութեան համար առհասարակ մտքերը պատրաստուած և տրամադրութիւնները շնուրած ըլլան նպաստաւոր պայմաններու ստեղծումով։

Պէտք է համակերպինք, հետեւաբար, ներկայիս տիրող կացութեան, ըստ որում մեր Եկեղեցւոյ ինքնավար կեդրոնները անկախօրէն կը զեկալիարեն իրենց ներքին զործերը, լաւ կամ գէշ, համաձայն իրենց վարչական կանոններուն։ Պէտք է համակերպինք որ այս ինքնավար շրջաններն և կէս-ինքնավար թեմերը անկախօրէն կարգադրեն կամ չկարգադրեն իրենց ներքին վէճերն ու

(*) Ն. Եպա. Մելիք-Թանգեանի «Հայոց Եկեղեցու Երաւունքը» աշխատութիւնը անհաստատ կան և թերի գործ մըն է։

կուրսները, անհամաձայնութիւններն ու ըմբուտութիւնները։ Վասնգի պէտք է զիտնանք թէ շրջանի մը մէջ յառաջ եկած երկապառակութիւնները, ընտրական խնդիրներու շուրջ անհամաձայնութիւնները, քաղաքական կամ կէս քաղաքական հակամարտութիւնները և նման երկոյթներ կը վերաբերին նոյն շրջանին վարչական ներքին խնդիրներու կարգին և դուրս կը մնան եկեղեցւոյ ընդհանուրական մարմիններու կանոնական իրաւասութենէն։

Սուտելազգոյնը զոր եկեղեցական բարձրագոյն իշխանութիւնը կրնայ ընել տուեալ պայմաններու մէջ այն է՝ որ նոյն իշխանութիւնը առաջարկէ իր բարի միջնորդութիւնը, հակամարտութեանց պարագային համերաշխութիւն զոյացնելու կամ վէճի առարկայ խնդիր մը կարգադրելու համար, զործածելով իր բարոյական հեղինակութիւնը։ Միայն թէ այսպիսի միջնորդութիւններ, որպէսզի իրենց նպատակին ծառայեն, պէտք է ի յառաջազունէ ընդունելի ըլլան պայքարող կողմերուն համար։

Ա Խ Ա Վ Ե Ր Ա Տ Ա Ր Ե Զ

Օր մ' Եղեգին

Կ'ըսէ Կաղնին.

«Բնութենէ

Ուրան զանգին՝ իրաւ տեղն է։

Ամենամանը

Թռչուն մը ենց բեռ մըն է ծան։

Հով մը տկա՞՛ որ նազին քէ

Զի՞ երես կը փարզաբէ կը սիրդ ենց

Գրալս ծուել նկան ու ենց։

Մինչդեռ գազարն իմ վեհապան

Նման անել նովիսա լեռանց՝

Տէ քէ միայն արեգակնա

Ճահանչերու կ'ըլլայ խափան։

Այլ եւ ցրեկին

Վանէ նիզեր մոլեգին։

Ամէն հովե՞՛ ենց փօթարիկ,

Իսկ ինձ համար զեփին. խաղցիկ.

Ասղարեներու տակով զօն,

Դուն բուժնիր, ո՞ քիսանէ,

Առանցով ես վեհազնօտն

Կը պահպանէմ մօս զնուող բօյսեր ամէն։

Այնան երկիր չէիր իեր։

Քեզ կ'ըլլայի պատասխ և տէ։

Խական կ'երբառ դուն կը բաւնիս,

Ո՛ խեղն բիուկ,

Խոնարհ ափանց վրայ նովրիուկ։

Բնութիւնը սուրապէս

Անիւաւծ է, եղէգ, մեզ։»

— «Կարեկցարիւնդ, եղէգ, բառ,

Ե նետեւանք բնոյրիդ լաւ։

Այլ ինձ համար

Հոգ մի՛ տանիր դուն վայրապու։

Դուն աւելի, Կաղնի՛, բան զիս

Վասնցերէ եւելիդ ունիս։

Ես կը ծովմ, այլ չեմ կօտրիր,

Դուն մորկիցարդ խաշապէս դիմադրեցիր,

Այլ վերջ տեսնե՛ն. ամէն բանի,

Կ'ըսեն, վախճանն է զովելի։»

Մինչդեռ եղէգ զայս կը խուեր՝

Հով մոլեգին

Փրի ծայրէ նորիզանին։

Անեղազայն զաւակը՝ զօր

Հիսիսի ծացն կրածէ ըլլա

Մինչեւ այն օր։ Այնքան ուժով

Բռայր նիզեր սոստկացուց հով՝

Ու վերշապէս նետեց զեփին այն սեզ Կաղնին։

Ուսւ զրիս կը բարձրանար մինչեւ երկին,

Եւ ոյ ոսեր զմօխի խար կը հասնէին։

Լ Ա Յ Ո Ւ Թ Ե Ն

Մարտիլ

Թրգմ. Մ. Ն.